

ներու յաղթելով՝ աս գիւտը կրցան
բաւական առաջ տանիլ:

Բնաբանական փորձերով խիստ ա-
ղեկ կըտեսնուի որ անօթի մը մէջի
օդըպարպուելով մթնոլորտին Ճնշու-
մը շատ զօրաւոր է . ուստի օդային
երկաթի Ճանապարհ ըսուածն ալ
աս սկզբան վրայ հաստատուած է ,
այսինքն կառքերը շարժողը մթնոլոր-
տին ոյժն է :

Այս տեսակ Ճանապարհը հասարակ
երկաթի Ճամբաներուն պէս երկու
կարգ երկթէ շաւիդ ունի , որոնց
վրայէն կառքերուն անիւները կըսա-
հին . ասոնցմէ զատ , Ճամբուն մէջ-
տեղէն դէպի երկայնքը հաստատած
կայ երկաթէ խողովակ մը՝ ուզած
տրամագծով : Ճամբէն մէյմէկ քիչ
դուրս տեղ կըդրուին շոգեշարժ
պղտի մեքենաներ , որ իրենց շարու-
նակեալ շարժմամբը ան մեծ խողո-
վակին մէջի օդը կըպարպէն : Խողո-
վակին ծայրը իրեն յարմար մխոց մը
կայ , որ պէտք եղած ատենը կրնայ
խողովակին մէջէն անցնիլ երթալ : Այս
ալ գիտնալու է որ կառքը խողովակին
դրսէն հաստատուած է աս մխոցին
հետ , ու այլեւայլ կափարիներով զգու-
շացած՝ որ մէջը օդ չփախչի : Կառքին
ետեկնալ անցուցածեն ուրիշ կառքե-
րու բազմութիւն . երբոր աս մխոցը
կըթողուն , դրսի մթնոլորտը մխոցին
դրսի կողմէն Ճնշելով՝ զինքը դէպի
ներս կըմըդէ , որովհետև խողո-
վակին մէջը դատարկ է : Վանի որ
աս մխոցը ներս կըվազէ , կառքերն
ալ մխոցին հետ մէկտեղ երկթէ շա-
ւիդներուն վրայէն կըվազեն կերթան.
և գլքափ աղէկ դատարկած ըլլայ խո-
ղովակը , վրայի կառքերն ալ այնչափ
աւելի երագութեամբ կըվազեն :

Այս տեսակ Ճամբուն ու մեքենային
վրայ ուրիշ մանր պարագաներ ալ
կան , բայց խօսքը շատ չերկընցընե-
լու և ընթերցողներուն միտքը չչփո-
թելու համար հիմակու հիմա թո-
ղունք , ու միայն նայինք թէ հասարակ
շոգեկառքերէն ինչ առաւելուի ունի :

Ա . Երագութիւնը ինչպէս որ ը-
սինք՝ խողովակին դատարկութեանն
ու հաստութեանը համեմատ է . բայց
վերի վերոյ հաշիւներով կըտեսնուի
որ մէկ ժամու մէջ կրնայ քսան՝ քսան-
ուերկու մղոն տեղ վազել :

Բ . Հասարակ շոգեկառքերուն պէս
ծանր ըլլար ասիկայ . անով կրնայ նաև
դարվեր ու դարվար տեղուանք դիւ-
րաւ ելլել իջնալ :

Գ . Ուեքենան թեթև ըլլալուն՝
Ճամբուն համար ալ այնչափ ծախք
պէտք ըլլար՝ որչափ հասարակ շոգե-
կառքի Ճամբուն , խարիսխներուն ,
կամարներուն ու կամուրջներուն
պէտք կըլլայ . մեքենան ալ շոգեկառ-
քի մեքենային ծախքին հազիւ տաս-
նակին մէկին չափ ծախք կունե-
նայ : Ու երջապէս հասարակ շոգե-
կառաց ամէն մէկ մղոնին կերթայ
42,000 լիրէ ստերլին , և մէկ մղոնին
տարեկան ծախքն է 4150 լիրէ ստեր-
լին , իսկ աս տեսակ Ճամբուն ամէն
մէկ մղոնին կերթայ 11,500 լիրէ
ստերլին , և տարեկան ծախքն է 1250.

Դ . Ուենեկին Ճամբելու , կամ այրե-
լու վտանգ չկայ , հոտ չունի , և շոգե-
կառաց չափ ալ չցընցեր :

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ուբիսէայի մէծ արծէ :

ԳՐԱԸՆՏՉ թռչուններուն մէջ ա-
մէնէն զօրաւոր կտուց ու մագիլ կամ
Ճանկ ունեցողը Ուերիկայի արծիւն
է , որ Լույանայի մէջ և հարաւային
Ուերիկայի այլ և այլ կողմերը միայն
կըդտնուի , ու իսոր անտառներու մէջ
կըբնակի : Հասարակ արծիւէն թէ
մէծութեամբ և թէ ուժով շատ վեր
է . գլխուն ու վզին փետուրները մոխ-
րագոյն , կռնակն ու կուրծքը սե .
փորը Ճերմակ , պոչը սե ու մոխրա-
գոյն խառն , կտուցն ու Ճանկերը սե .
իսկ Ճիւերը դեղին . գլխուն վրայ կա-



ԴԵՐԵԿԱՅԻ ՆԾ ՊՐՃՒ :

տարքի պէս սե փետուրներ ունի , որ
երբոր դէպ 'ի վեր շտկէ՝ բուի նման
տեսք մը կունենայ . Թէպէտ և ի-

րեն կտրիչ կեցուածքովը ու կրակու
աշուրներովը բուէն շատ տարբեր է .
Ես թռչունիս բնական յատկութի-

ները տեղն ՚ի տեղը գեռ չեն իմացուած . միայն յայտնի է որ խիստ ուժովու կատաղի է , այնչափ որ ինչուան մարդու վրայ ալ կը արձակի կը սեն , և կը ատմեն քանի մը հոգւոյ համար՝ որ բռնելէն ետե անոնց գլխուն գանկը կտուցովը ծակեր է : Այս զարմանալին ան է որ նաև կատաղի գաղաններու վրայ կը արձակի կը սեն . բայց բուն իրեն որսը դանդաղ չորքուանիներն են , որ անտառներու մէջ ծառերուն վրայ կանցընեն օրերնին , ու նաև եղնիկներ ու կապիկներ . ասոնք սպաննելէն ետե՝ կառնէ իր բոյնը կը տանի կուտէ : Այս արծուին թե երը կարծ և քիչ մը ուրիշ ձեռով ըլլալուն , թէպէտ և անընդհատ երկայն ատեն կը թռչի , բայց մէկալարծիւներուն պէս բարձր ու արագ չըկրնար թռչիլ . անոր համար ալ թռուցուններու ետեէն չի յնար , հապա անանկ կենդանիներու վրայ կը յարձակի որ դիւրաւ չեն կրնար ֆախչիլ : Այս որ աս սոսկալի թռչունը իրեն բուն երկիրներն ալ շատ չգրտնուիր . ապա թէ ոչ , իրեն ձեռքէն շուտով կը հատնէին ան անտառներուն կեն . դանիները :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

ԴՐԱՄԱԳԼՅԻ ՎՐԱՅ :

ԴՐԱՄԱԳԼՅԻ ԲՆԵ է :
— Դրամագական տնտեսութեան վըրայ գրողները այլեայլ կարծիքներ ունին աս բանիս վրայ : Ամանք կը սեն թէ դրամագլուխ՝ ըսելով միայն ըստակ պէտք է հասկընալ . ոմանք ալ թէ դրամագլուխ կամ պարզաբար գլուխ պէտք է սեպէլ ոչ միայն ան ստակը որ վաճառականութեան կամ

1 Սերմայք :

արհեստի մը ձեռք զարնելու համար հարկաւոր է , հապա նաև ան ամէն բաները որ նոր հարստութեան մը պատճառ կրնան ըլլալ , ինչպէս շէնքերը , գործիքները և այլն : Հայտնի բան է թէ աս երկու կարծիքներուն առջինը հասարակ ու ռամկական է , իսկ երկրորդը ուսումնական ու աւելի Ճիշդ :

— Պարզ ստըկի դրամագլուխը , և երկրորդական դրամագլուխը ինչ տարբերութիւն ունին :

— Աստակի մը ձեռք զարնել ուզողը գնենք թէ ձեռքը այսչափ ստակ ունի , և անով իր աշխատանքին հարկաւոր եղածնիւթերն ու գործիքները կը գնէ . աս ստակը դրամագլուխ է : Հայց ան կտորն որ պատրաստ ըստակ մնացած է , և ան վաճառքներն որ ստըկով գնուած են ու ծախուելու վրայ են՝ կը սուի փոփոխական դրամագլուխ . իսկ ան շէնքերը , գործիքները , կամ կարասիքը որ ստըկին մէկալ մասովը գնուած են , կը սուին հաստատուն դրամագլուխ : Այս կով թէպէտ աս երկու տեսակ դրամագլուխները իրարմէ տարբեր են , բայց ամէն արհեստներու և ամէն տեսակ վաճառականութեն մէջ կը գտնուին . և առանց ասոնց ամեննեին վաստակ ու առուտուր ըլլար :

— Դրամագլուխը չփըճացընելուն հընարքը ո՞ն է :

— Դրբոր դրամագլուխ մէկ բան մը շինուած կամ գործուած է , նոյն ըստակը պէտք է որ ան շէնքին կամ բանուածքին մէջ ամբողջ գտնուի . չէն է այնպիսի շինուածքները իրենց արժեքէն աւելի կը ծանրանան իրենց տիրողը : Այս կը իր բերքերը ծախելէն ետքը՝ երբոր անոնց բոլոր գինը կը գործածէ ու կը փըճացընէ , քիչ ատենէն ինքնալկը փըճանայ . միայն իրեն հաստատուն դրամագլուխին մէկ մասը ձեռքը կը մնայ , ու նոր վաստակին գուտուր բոլորովին կը գոցուի : Ժակ որ դրամագլուխին պակասութիւնը ծախածքաներուն գնովը լեցընէ , ու մնացած